

Լ Է Ո Ն Կ Ա Մ Պ Ե Դ Դ Ա

Վերջին ժամն 1883ի նշանակեց մարդու մը վերջին ժամը, որ քիչ ժամանակի մէջ շատ չընուակ հանեց յաշխարհի, և կը կարծուէր որ յապագայս դեռ աւելի պիտի հանէր: Քծեպետ և քանի մ'օրերէ 'ի վեր լուրք հիւանդութեանն ծանրագոյնը էին, սակայն յանկարծակի եկաւ աշխարհ սոյապէս յեղակարծուց աներեղոյթ ըլլալուն սոյապիսի երիտասարդ, սոյապիսի ուժեղ, սոյապիսի յուսողիք, կամ թէ ըսենք, սպառնալից կենսոց մը: Կըլաւ օրերեղոյթ մը:

Լէոն Կամպեղզաս, Գահօրի դեղազմանտի մ'որդի, որ մը Գաղղից համար դիկտատորէ մը ոչ ինչ նուազ ըլլալով, և Պիսմարքի մը մեծագոյն անպաշտօնիչ հակառակորդն, մեռաւ հազիւ 44 տարուան, երբ բազմաց համար նոր կը սկսի քաղաքագիտական կեանքն, ինքն կատարուէր էր ընթացք մը՝ ուսկից արագագոյն և շքեղագոյն քիչ անգամ կը հանդիպի:

Հօս մենք միտք չունի՞ք պատմելու իր կեանքը, որ արդէն շատ իսկ կրկնուեցաւ օրագրաց մէջ, անտարակոյս այն կեանքն ջրցուց անգամ մ'ալ՝ որ մեր գարն փաստաբանից դար է. և յայտնեց խօսից մեծ ազդեցութիւն ունենալը, դէ՞ք լատինական ժողովրդոց մէջ: Հարստարիտութեամբ՝ զոր դեկտեմբերի 3ին ամբաստանելոյ մը լատագովութեան մէջ գործածեց, ինքն, խեղճ ուսանող, բազընկեցիկ փաստաբան, արքայաբանի և կապելիանի մեծ շատարիտս մը, անդէն և անդ հռչակաւոր կ'ըլլայ 'ի 1868ին: Երկրորդ տարին նոյնհետայն երեսփոխան կ'ընտրուի, և Անհաշտից գլուխ կ'ըլլայ: և երրորդ տարին, արդէն պաշտօնեայ, զօրավար, դիկտատոր էր: Դեպքն, որ 'ի 1870ին, ստուգիւ մեծ էջ մ'եղաւ, որ յախտենական փառք պիտի յիշուի 'ի պատմութենէ: Իսկ և իսկ յետ Աէտանի՝ կարգել դիմակալութիւնքը, կազմել նոր բանտիս, ազդել եռանդն, յայտնապէս հանձնարոյ մը գործ և արտի մը թռիչք եղան. և Գաղղիս իր պատուը ազատողին շնորհակալութեան պարագ ընի. նա և օտարք, ևս և թնամիք, պէտք են զարմանալ սոյապիսի մեծ կամաց ճշգրտութիւն մը վրայ, որ կը յայտնէր, եթէ ոչ քաղաքագետ մը, յորում աւելի հաւաստարակիւ կալուածութիւնք կը փնտառուին, անշուշտ ժողովրդ-

ոց մեծ գլուխ մը: Ինքն այն նիւթէն էր, ուստի կը ձեւանան աշխարհակալք և բռնակալք, որ կը փայլին, կը տիրեն, կը նուաճեն, կը ներշնչեն, այլ փութով անհետ կ'ըլլան, և շատ անգամ իրենց անցին հետք չեն թողուր: Յայն սակա հաստարակապետականք, յապագեցին կասկածելու այն ամենի բնութեան վրայ, որ կը յարուցանէր ամբոխտ, կը քարէր զկնի զժողովս, որ գիտէր կազմել իր չորս կողմը գունդ մ'եռանալուն զարմացողաց, խանդակաթ բարեկամս, անկեղծութեամբ լցեալ ձեռակամս:

Յետ դիկտատորութեան, ինքն առժամայն աներևութացաւ 'ի տեսարանէ քաղաքագիտութեան, և սոյս ևս ճարտարութեան գործ մ'եղաւ, որ զինքը ազատեց իփսանակ կամ ընդդէմ Հանրաբարութեան (Commune) գործելու: Այլ գարնաւ ժամանակին դէմ կենսալու միտպետական խլրամանց, և օրէնք տալու Մազ-Մահոնի՝ ընտիր ասացուածովը. «Կամ հպատակի կամ հրաժարի»: Եւ իրեն նախ հպատակի տուաւ և ապա հրաժարի, ջուրընելով մեծ յալոցակութիւն և հանգարտութիւն, հայտուելով Ղիբէրի հետ և անոր հետ 1877ի հոկտեմբերին ընտրութիւնքը օրինական ապարիգին վերայ սուղեղով: Երբ 30 յունուարի 1879ին Մազ-Մահոն հրաժարեցաւ, Յուլիոս Կրէյփ Հասարակապետութեան նախագահ անուանեցաւ, և Կամպեղզաս նախագահ Խորհրդարանի: Սա իսկ և իսկ քան զայն հզօրագոյն երեցաւ, և ամենայն պաշտօնէից օրէնք տուաւ, և միեց զվարչութիւնը կրօնական հայածանաց, և անյիւթեան (amnistie) ստ. հանրորդս: Կ'ամբաստանէին զնա՝ որ « զաղտնի վարչութիւն » մը կազմած ըլլայ. այնչափ որ օր մը գողցեն ստիպեցաւ յայտնապէս իխտանութիւնը ձեռքն աւնուլ, իրեն ժամանակեալ ժամէն առաջ: Հօս իր համբաւէն շատ ստորնագոյն երեցաւ. թէպէտ և հպատակ այլ միջակ մարդկան չըլլալակատեցաւ, և չիրցաւ ինքզինքը ժողովայն արգոյ ընծայել, կամելով բռնանալ անոր: Իր պաշտօնակալութիւնն միայն երկու ամիս և երկուտասան օր տևեց, Հասարակապետութեան ամեն պաշտօնակալութեանց կարճագոյնն: Ինչպէս նոյն տարւոյն առաջին ամսոյ մէջ, որու

վերջին ամիսն իր մահը տեսաւ, այլ ուրիշ վրայ  
ինկեր էր, և ոչ զք կ'երկարէր որ օր մը չէ օր  
մը պիտի ամբաստնար յիշխանութիւն և թերևս  
'ի բարձրագոյն իշխանութիւն:

Իրիսած մը Հասաւ վրան իր լիովի բախտա-  
ւորութեան մէջ: Այն Հրացանի Հարուածն որ  
գնա խոցեց, մինչդեռ ինքն կը շնամար իր մէկ  
սիրուհւոյն ձեռքէն զէնքը քարել, զինքը չէր  
սպաննեար, եթէ վէրքն չի հանդիպեր յայլոց արև  
տակ վիրաւորեալ մարմնոյ մը: Չքաւորեալ երի-  
տասարդութենէ մ'ետքը, երազահաս ճոխա-  
թիւնքն, զոր բազումք իրեն երեսը կը զարնէին,  
զինքն յօժարեցողին այն վայելից' զոր փռան-  
կական մայրութեան կը չուրէր դրամոյն և համ-  
բաւոյ: Արբնայ բաւիլ որ ինքն զոհ եղաւ զեղ-  
խութեան և հաճոյից, ինչպէս որ մը խօսից ու-  
րիշ իշխան մը, Միրապոյ:

Իր մահն քաղաքագիտական դէպք մը համա-  
րուեցաւ, աւելի ժխտողական մտք քան թէ  
մտչական, որովհետև մարդ բոլոր իր շարք չէր  
ցուցած, և ոչ զք կրնայ գուչակել հետևութիւն  
քը որ օր մը չէ օր մը յառաջ պիտի բերէր իր  
իշխանութեան վերագործումը: Գաղղիական  
հասարակապետութիւնն իրաւունք ունի անոր  
մահը արտասուելու. այնպէս աղքատ է հեղի-  
նակաւոր քաղաքագիտական մարդիկներէ, որ  
այս' իրեն համար ծանր կորուստ է: Համարտ  
է թէ Կամպեղոզա իրեն իշխանութենէն շատ  
բան կորսնցուցեր էր այն « ընկերական նոր խա-  
ւերուն » վրայ, զոր ինքն կոչեր էր ընտիր ասա-  
ցուածով և յորոյ փայտիայեցաւ առաջին ժամա-  
նակներն: Բայց ուրիշ կողմանէ ինքն զանոնք  
կը ճանչնար, այ՛ վերջին խաւերը. և շատ ամիս  
չեն անցած, որ ստորագրեց ռամսթրայոց ժո-  
ղովցի մը մէջ. « Իս գիտացից գալ գտանել ըզ-  
ձեզ յորջո ձեր »: Երայր այնզ կուսակցութեանց  
կուսակազէզ այնքոն, Հասարակապետութիւնն  
դժնդակ կոխներ պիտի ունենայ. և ահա իր  
մեծ ըմբիշներէն մէկն յանկարծ կը պակսի: ...  
Ուրիշ կողմանէ սասյգ է' որ արտաքին քաղա-

քաղաքագիտական մէջ Կամպեղոզայի անունն ի-  
բրև պատերազմի փող մը կը հնչէր: Արդէն իր  
կարծ պտոտնակալութեան մէջ ինքն յանդուգն  
երևցեր էր. այլ այս յանդգնութիւնս, որ իրեն  
անկման պատճառներէն մէկն եղաւ՝ յետագայ  
պատահարք բաւական իրաւացի յայտնուեցաւ,  
վրան զի ինքն կուզէր տանել զԱնդապա ընդ  
Գաղղիոյ Այգիաթոսս, արևաւանք զոր ապա Ան-  
զղիս միայն կատարեց, և 'ի վրաս Գողղիոյ:

Այլ ամեն բանէն վեր Կամպեղոզա հոմա-  
րեալ և ահարկու էր իբրև պապոյ « վրիժ ու »  
(revanche) մտքոյ: Ես կը լրտեսէր զվայրկեա-  
նը, յորում կրնար խոյանալ ընդդէմ՝ Վերման-  
նիոյ: Գերմանական թերթք չեն երևցունէր ոչ  
հանրորոյց ցատումը և ոչ արմատականաց լըր-  
բութիւնը. կը յարգեն զմարդը. բայց կը թուի  
թէ թեթևութիւն մը կը զգան, վրան զի խիզախ  
թշնամի մը անշետ եղաւ: Եւսև Ասկարսն  
Բարիզու յուսելմամբ մ'ողջունեց Կամպեղոզայի  
մահը, իբրև խաղաղութեան մեծագոյն երազ  
խաւորութիւն մը: Բայց սակայն այն օրն՝ յո-  
րում Գերմանիա ըլլայ տկար կամ կղղիացեալ  
կամ այլ թշնամիք վրան յարձկած ըլլան, դը-  
ժուարին պիտի չըլլայ գանձ 'ի Գողղիոյ ու-  
րիշ Կամպեղոզաներ գրգռելու զայնարհը վրի-  
ժու գաղափարին. որոնք թերևս պակսին ներ-  
քին թշնամեաց դէմ կուսելու համար, ռամկա-  
վարութեան որ կը խուժէ, ընդդիմագործու-  
թեան որ մտիկ կ'ընէ: Խոտայցիք թերևս աւելի  
անկողնասուրճն են գտատելու զմարդը, Ան-  
զղիացիներէն դեռ աւելի՛ որ բանագործութեանց  
և կրից վրայ կը ծիծաղին, յորոց իրենք ազատ  
են կամ կը կարծեն ըլլալ: Կամպեղոզա՛ խա-  
լիոյ բարեկամ չէր, կամ շատ ցուրտ. կը փութ  
չէր իր վրայ սէր ցուցնելէն, իրեն ծագմամբ  
խոտայցի ըլլալուն համար, զոր շատ անգամ  
երեսը կը զարնէին: Բայց թերևս այս ծագման  
համար կերպով մ' իտալիա կը սիրեր զինքը, որ  
յայտնուեցաւ այս աւուրց յիշատակութեանց  
մէջ:

### Կ Ի Ի Ս Ս Ս . Վ Տ Ո Ւ Է

Մինչդեռ 'ի Հոռով հանդիսի կը բացուէր  
գեղարուեստից հանրագոյնի մրցանք մը, Գաղ-  
ղիս կը կորսնցընէր զԻրաւապ Տոսէ, իր ամե-  
նէն իսկատիպ և ամենէն ժողովրդական ա-  
րուեստագէտներէն մէկը:

Ծնեալ 'ի Միրապոլիսի 'ի 1832ի, Հազիւ 81  
տարուան կար. այլ կարճ կեանքն իրեն բաւա-  
կան եղաւ ծրագրիչ, նկարիչ, արձանագործ,  
փորագրող ըլլալու, պատկերագրագէտ զԱն-

տուատային Տիպարսն Տանդէի և զԻրուսս  
Դրախտիկ Միլտոնի, զհոգեւունչ Ալպա Դա-  
դուրիանի և զանհամետ Վիկու (Coates) Լա-  
ֆուրգենի, զերևակապական Տոսէ-Վիկու Գլ, Բոլան,  
դէսի և զքաղցր բանաստեղծութիւնս Կենրու-  
նի, զԱտուաժայնի Գիլիս և զբանաստեղծու-  
կան (պորտաբոյծ) Գործս Ռոսպլէի, զՄարտա-  
շարժ Վիկու (Coates drolatiques) Պալպոպի և  
զՕրլանտոս մոյգիկն Արիտոլոյի, այսպէս մա-